



ԲԱԶՄԱՎԵՔ

Է. ՏԱՐԻ. ԹԻԻ 16.

1849

ՕԳՈՍՏՈՍԻ 15.

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

Յ Ա Ղ Ա Գ Ս Մ Ա Ր Կ Ա Յ Ի Ն Պ Ա Ր Տ Ո Ւ Յ

Գ Լ Ո Ւ Խ Դ .

Լսող-ածադարձութիւն : — Բանի ճշ վայր-ութիւններ :

ԼԵՍԱՐՅԻՍ մէջ մեծ անուն ձգած մարդկանց մէջ մէկ քանին կայ որ անհաւատ եղած են, շատ մին ալ կայ որ հաւատոյ բաներուն վրայ անթիւ մորրութիւններ ու ծուռ կարծիքներ ունեցեր են : Բայց ասկէ ինչ կ'ելլէ . այնպիսիները թէ ընդդէմ քրիստոնէութեան ընդհանրապէս և թէ ընդդէմ կաթոլիկէ հաւատոյ շատ բան ըսին ու բան մը չկրցան ապացուցանել . և մէջերնէն դիւաւորներն ալ իրենց աս կամ ան գրուածքին մէջ չկրցան չճանչնալ իրենց չտիրած կամ չպահած հաւատքին իմաստութիւնը :

Նետազայ վկայութիւնները թէպէտ և հիմա նորութիւն մը չունին, բայց

անով իրենց յարգը չեն կորսնցըններ, և յիշելը աղէկ է :

Յովհաննէս Յակոբ Ռուսոյ՝ իրեն Լ'Իլէոս ըսուած գրքին մէջ աս խօսքերը կ'ըսէ . « Երեսուցամիտ որ սուրբ գրոց վսեմութիւնը զիս կ'ապշեցընէ . աւետարանին վարդապետութիւնը սրտիս հետ կը խօսի . . . Փիլիսոփայից գրքերուն նայէ . իրենց ամենայն զարդարանքներովը հանդերձ՝ ասոր առջևը

1 Ռուսոյ հռչակաւոր գաղղիացի մատենագիրը՝ անուամի է իր վայրենասէր փիլիսոփայութեանը համար, որով քաղաքական կրթութեան թշնամի էր . Գաղղիոյ մեծ խռովութիւնը հանողները իրենց սկզբունքները անոր գրուածքներէն հանեցին կ'ըսեն . մեռած է 1778ին .

որչափ պզտիկ են . . . Կարելի բան է որ մէկ գիրք մը որ միանգամայն այնչափ վսեմ ու այնչափ սարգ է՝ մարդկային գործ ըլլայ : Կարելի բան է որ սոսկ մարդ ըլլայ անիկայ՝ որուն վարքը աս գրքին մէջ կը պատմուի . . . Սոկրատայ վարքին վրայ մէկը չկայ որ տարակուսի , և սակայն Վրիստոսի վարուց վկանները աւելի շատուոր են քան թէ անորը : Ուր թողունք որ տարակուսի տակ ձգելով՝ դժուարութիւնը կը հեռանայ , բայց չվերցուիր . աւելի ալ անիմանալի բան մը կ'ըլլայ՝ թէ ինչպէս քանի մը հոգի միաբանած պիտի ըլլան աս գիրքը շինելու , որ կարելի բան չէր՝ առանց մէկ հոգի ըլլալու անոր նիւթ տուողը . . . Եւ աւետարանին ճշմարտութիւնը այնպիսի մեծամեծ , այնպիսի պայծառ , այնպիսի աննման նշաններու յատկութիւններ ունի որ եթէ մէկը անիկայ քովէն հնարած ըլլար , աւելի զարմանալի պիտի ըլլար՝ քան թէ մէջի գլխաւոր անձը :

Եյն ինքն Սուսոյ աս ալ կ'ըսէ .
 « Փախիր ան մարդկանցմէ որ բնութեան գործքերուն մեկնութի տանք ըսելով՝ ցաւալի սկզբունքներ կը սերմանեն ուրիշներուն սրտին մէջ . . . Կործանելով , քանդելով , ոտքի տակ առնելով այն ամենայն բաներն որ մարդկանց առջևը պատիւ ունին՝ վշտացեալ մարդկանց իրենց թշուառութեանը մէջ ունեցած վերջին միութարութիւնն ալ կը յափշտակեն , իշխանութեան ու հարստութեան տէր մարդկանց կիրքերուն ետքի սանձը կը վերցնեն , ամենուն սրտին մէջէն յանցանաց վրայ զղջալը՝ և առաքիչնութեան յոյսը կը խլեն , ու կ'ըլեն կը պարծին ալ թէ մարդկային ազգին բարերարներն իրենք են : Ճշմարտութիւնը ոչ երբէք վնաս կ'ընէ մարդկանց կ'ըսեն . ես ալ անանկ կը կարծեմ . և ինձի կ'երեւայ թէ ասիկայ սպառնոյց մըն է որ իրենց սորվեցուցածը ճշմարտութիւն չէ . . . » :

Մոնթեսքիէօ , թէպէտ և հաւա

տոյ բաներուն մէջ մեղադրութենէ ազատ չէ , կը նեղանար անոնց դէմ՝ որ քրիստոնէութեան չունեցած յանցանքները կը դնեն անոր վրայ . « Պայլ աւելն տեսակ հաւատքները նախատելն էտե՛ք քրիստոնէութիւնն ալ վար կը զարնէ , կ'ըսէ . կը համարձակի պնդելու թէ ճշմարիտ քրիստոնէայք չեն կրնար այնպիսի տէրութիւն մը կանգնել որ հաստատուն մնայ : Ինչո՞ւ պիտի չմնայ : Եյն տէրութեան հպատակները այնպիսի քաղաքացիներ կ'ըլլային որ իրենց պարտքերուն ինչպէս որ պէտք է յստակ տեղեկութիւն կ'ունենային , և ան պարտքերը սաստիկ նախանձաւորութեամբ կատարել կը ջանային : Ետ աղէկ կը հասկընային բնական պաշտպանութեան իրաւունքը . որչափ որ հաւատոյ պարտքերը լաւ ճանչնային՝ այնչափ ալ աւելի կը ճանչնային իրենց պարտքը առ հայրենիս . . . » :

Օարմանալի բան : Վրիստոնէական հաւատքն որ կարծես թէ միայն հանդերձեալ կենաց երջանկութեանը պատճառ պիտի ըլլար , նաև աս աշխարհիս մէջ մեր երջանկութեանը պատճառ է : (ՈԳՒ ՕՐԻՆԱՅ , 41րդ Գ . 4 . 7) :

Վիչ մը ետքն ալ կ'ըսէ .
 « Ետ ծուռ տրամաբանութիւն կ'ընէ՛ մէկը հաւատոյ դէմ երբոր մեծ գրքի մը մէջ երկայն բարակ կը շարէ ան չարիքներն որ քրիստոնէութեան հետ մտան , ու անոր բերած բարիքները չյիշեր . . . Թէ որ մէկը ուզեր մէջ բերել այն ամենայն վնասներն որ քաղաքական օրէնքները , միապետութիւնը , հասարակապետական կառավարութիւնը ըրած են աշխարհիս , սարսափելի բաներ պիտի պատմէր . . . Թէ որ մտքերնիս բերենք այն անդադար կոտորածներն որ թագաւորները և յոյն ու հռովմայեցի զօրավարներն ըրին , այն ժողովուրդներն որ անոնք ջնջեցին , այն քաղաքներն որ անոնք կործանեցին , այն բռնութիւնները՝ որոնցմով՝ էնկթի

„ մուրն ու Նինկիզիսանը Միսիան անա-
 „ պատ դարձուցին , կը տեսնենք որ կա
 „ ռավարութեան մէջ քաղաքական ի-
 „ ռաւունք մը , պատերազմի մէջ ալ աղ-
 „ քաց իրաւունք մը կայ նէ՛ պատճառը
 „ քրիստոնէութիւնն է , և մարդկային
 „ ազգը աս բաներու համար որչափ ալ
 „ չնորհակալ ըլլայ անոր՝ բաւական
 „ չէ : (Մար . Գիր . Ի . Գ . Բ . Է . Կ) :

Սեփանուն բանաստեղծը Պայրըն ,
 այն զարմանալի հանձարոյ տէր մարդը՝
 որ անտանելի դժբաղդութեամբ վար-
 ժեր էր մէյմը առաքինութիւնը պաշ-
 տել՝ մէյմը մոլութիւնը , մէյմը ճշմար-
 տութիւն՝ մէյմը ստութիւնը , և սա-
 կայն անդադար ճշմարտութեան և ա-
 ռաքինութեան ծարաւով կը տանջուէր ,
 վկայեց թէ ինքը կաթուղիկէ դաւա-
 նութիւնը յարգելու ստիպուած է : Սու-
 զեց որ իր մէկ հատիկ աղջիկը կաթու-
 ղիկէ հաւատոյ վարդապետութեանը
 մէջ կը թուի . և իրեն մէկ թուղթը կե-
 ցած է՝ որ անոր մէջ իր աս որոյմանը
 վրայ խօսելով կ'ըսէ , թէ ասանկ ուզե-
 լուս պատճառն ան է որ մէկ եկեղե-
 ցոյ մը մէջ ալ այնչափ ճշմարտութեան
 լոյս չեմ տեսներ՝ ինչպէս կաթուղիկէ
 եկեղեցոյ մէջ :

Պայրընին բարեկամը (յուլմնս) Սուռ
 որ անկէ ետքը մինակ ինքը մնաց Միգ-
 ղիոյ մէջ գերազանց բանաստեղծ , շատ
 տարի տարակուսելէն ետքը թէ ար-
 դեօք որ հաւատքը ընտրէ՝ քրիստոնէու-
 թեան վրայ խորունկ քննութիւններ
 ըրաւ , հասկըցաւ որ կարելի բան չէ
 քրիստոնէայ ու լաւ տրամաբան ըլլալ՝
 առանց կաթուղիկէ հաւատքը ընտրե-
 լու . գիր անցուց իր ըրած քննութիւն-
 ները , և թէ ինչպէս բռնադատուեցաւ
 վերջապէս աս որոյմունքը ընելու .

“ Կեցցէս , կ'ազաղակէ , կեցցէս , ո՛վ
 „ մի միայն և ճշմարիտ Եկեղեցի , դու
 „ որ կենդանութեան մէկ հատիկ ձամ-
 „ բան ես , և միայն քու տաղաւարներդ
 „ են որ լեզուաց խառնակութեանը
 „ հետ բան չունին : Վրու սրբազան
 „ խորհրդոցդ շքին տակը հանգչի իմ
 „ հոգիս . հեռու ըլլան ինձմէ հաւա-

„ սարապէս թէ այն ամբարտաւանու-
 „ թիւնը որ անոնց խրթնութիւնը կ'ար-
 „ համարհէ , և թէ այն անխոհեմ հա-
 „ լատքը՝ որ անոնց գաղտնեացը խեղք
 „ հասցընել կ'ուզէ : (Թէ մէկուն և թէ
 „ մէկային դէմ սրբոյն) գոստինտսի
 „ լեզուն կը բանեցընեմ . Վրուն խօսէ ,
 „ ես զմայլիմ . դու վիճաբանէ , ես հա-
 „ լատամ . կը տեսնեմ խորութիւնը՝
 „ թէպէտ և յատակը չկարենամ հաս-
 „ նիլ : ”

ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹԻՒՆ

Կերակէր Գորոյ :

ՄԶԳԻ մը մէջ կ'ըլլայ ատեն որ գոր-
 ծող աշխատող կը գտնուի , գործ ցուցը-
 նող կամ գործ չգտնուիր . երբեմն ալ
 անոր հակառակը : Մտենով ազգասէր
 անձինք այլ և այլ օգտակար առաջար-
 կութիւններ ըրին ազգերնուս , բայց
 տեսնելով որ ՚ի գործ դնելն անկարելի
 է՝ լռեցին . որովհետեւ ազգերնիս նոյն
 ժամանակը գիտութեան և քաղաքա-
 կանութեան ծաղկոցները ուրիշներու
 թողուցած՝ ինքը քարուտ ու ժեռուտ
 լեռները կը վազէր , արտաքին վտանգ-
 ները մտմտալու զբաղած՝ մտաց պիտոյ-
 քը գրեթէ բոլորովին մոռցեր էր : Բայց
 հիմայ որ կրնանք համարձակ յուսալից
 և ուրախ սրտով ըսել թէ ճիւղ արձը-
 կեր է , կոկոն տուեր է զարգացման , և
 մէկ նոր արեգակնային ջերմութեան
 մը կը կարօտի որ աւելի բացուի զար-
 դարուի , և իմաստութեան խարուկէն
 կայծ մը թուեր է մտքին և ետեւէ է զա-
 նիկայ բունկցընելու բարերար և ազգա-
 սէր անձանց խնամքով , որոնք չեն դադ-
 րիր պէտք եղած ձեռնաուութիւնն ընե-
 լու իրենց հայրենեաց , ընկերութիւն-
 ներ կանգնել , ճեմարաններ հաստատել ,
 դպրոցներ բանալ , այլ և այլ օրագիրներ
 հրատարակել , մէկ խօսքով ջանալ յա-
 ռաջադիմութեան բարինախանձ մը վա-
 ռել ամենուն սրտին մէջ , և յայտնա-